

ԵՎԵՐԵՐԳ

ԳՐՈՒԱԾ ԳԻՒՂԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՄԸ ՄԵԶ

1. Մեկնող օրուան կը գումաք մա՞ն իրիկնազանգն .
Բառաչեղով կ'ոլորուի յամր վըրայ խարին
Նախիրն, հերկողն առոն կը դառնայ յոգնավաստակ ,
Ու կը թողու աշխարհն ինծի ու խաւարին :
2. Կ'աղոտի ա՛լ տեսողութեան՝ դաշտանկարին .
Օդն ամբողջ վեհ խաղաղութիւն մըն է բըռներ ,
Բըզէցն է լոկ որ տրզզալով կը դառնայ պար ,
Ու բընաբեր զանգերն կ'օրրեն հեռու գոմեր :
3. Բացի հոն ուր բաղեղածածկ աշտարակէն ,
Լուսընկային կը գանգատի ահազդու բուն ,
Անոնց մասին, գեգերելով որ մօտիկէն ,
Կը վըրդովին իր վաղեմի առանձնութիւնն :
4. Ներքեւն այն կոշտ կընճնիին, այն գեղծի՞ն շուրփին ,
Ուր կը հեւաւ խոտը բազում դէզով բորբ'սած ,
Կը բընանան նախահայրերը գիւղակին ,
Ամէն մէկն իր նեղ խորշիկին մէշ երկընցած :
5. Սիրահրաւէր խընկարուրմունքն այգածազի
Պիս' չարթթիցնէ զիրենք . ո՛չ կանին աբաղաղի ,
Ո՛չ ծըլվոցն, շիւղածածքէն, ծիծեռնակի ,
Ո՛չ ալ նոյնիսկ արձագանզը եղբեր - փողի :
6. Օճախն անոնց համար պիտի ալ չըվառուի ,
Զը հոգայ ժիր տանտիկինը իր՝ կնածամին .
Դիմաւորող մանուկները շըալըրուին
Հօրն որ առնեն նախանձնի պագէն բաժին :
7. Յանախն է հոնոնքն անոնց մանգ՝ զին տեղի տրեեր ,
Ու խոփին անոնց յանախ կոտրեր արգելքն յամառ .
Խնայք՝ ուրախ բըշեր՝ լուծքը դէպի արտեր ,
Ու խոնարհեր հարուածներնուն առջիւն անտառն :
8. Գոռողութիւնն թող լցծաղրէ գործն օգտակար
Անոնց , ո՛չ ալ հանոյքը պարզ , բախտը մըթին .
Ոչ Մեծութիւնն լրսէ ժրա՞տով մը արհամարհ
Հակիրն ու պարզ տարեգրութիւնը աղբատին :
9. Հըպարտութիւնն Արեան , Ոյժին փարթամութիւնն ,
Օժիսն ամբողջ Գեղեցկութեան , Հարըստութեան ,
Կ'ուննան նոյն բախտն անվորէպ վերջին ժամուն ,
— Եակիլները փառքին կ'երթան դէպի դամբան :
10. Դուք գոռողներ , մի՛ մեղադրէք եթէ այնտեղ ,
Անոնց շիրմին վերեւ Յուշը չունի արծան ,
Զարդագործուած որ կամարովը իր շըբեղ ,
Հընչեցընէ գովասանքի ուռուցիկ ծայնն :
11. Կենդանատիպ արծանն եւ կամ սափորն պատմող ,
Կըրնա՞ն դարձնել խուսափող շունչը իր պատեան ,

կըրնա՞յ պատ'ին ծայնն արթընցնել լուռ, անշունչ հողն,
կըրնա՞յ Կեզծիքն շոյել ականջը խուլ Մահուան:

12. Այս անտեսուած է կտիին մէջ է գուցէ պառկեր,
Սիրտ մ'որ երբեմն Աստուածային հուրով էր վառ.
Կայսերական մականի մը յարմար ծեռքեր,
Եւ կամ մատներ ոգեշղնող կենդանի լարն:
13. Բայց Գիտութիւնն անոնց աչքին էջն իր գեղուն,
Ճոխ աւարով ժամանակի, բնաւ չըրացաւ.
Անոնց եռանզն ազնիւ ճընչոց թըշուառութիւնն.
Խանդին հոսանքն անոնց հոգւոյն մէջ սառեցաւ:
14. Որքան գոհար կայ շողերով մարուր ու վէս,
Խորունկ ու մութ խորշերուն մէջ ծովատակին.
Որքան ծափկի ծընած է որ շինի անտես
Եւ յանձնէ իր քաղցրութիւնը անապատին:
15. Տերեւըս հոն կը հանգի այժմ Համբթըն մ'յանդուգն,
Դիմակայող կը գաշտերու ըրունակային.
Կը պառկի հոն լուռ Միլտոն մը գուցէ անշուր,
Գրոմմէլ մ'անպարտ նապաղիքէն իր երկիրին:
16. Արժանանալ Ծերակոյտի մը ծափերուն,
Արհամարհել ցաւն ու Կորանին ըսպառնալ'թին,
Առատութիւն սրփոել, երկրի մ' վրայ Ժրատուն
Կարդալ իրենց վէպը ազգի մ' մէջ նայուածքին,
17. Բախտն արգիլեց իրենց: Անոնց մէջ՝ չամեցան
Առաքինի ոյժեր. բայց ոչ ալ Մոլութեանց.
Կոտրածին մէջն գանին լըրարծուացան,
Չըգոցեցին Գութին դուռը առջեւ մարդկանց:
18. Պահել տագնապը գիտակից ծըշմարութեան,
Մարել շիկուումը մըտացի Պատկառանքին,
Դիգել մասունքը ծոխութեան, Հըպարտութեան,
Բոյրովն օծուած, Մուսաններէ վառուած խունկին:
19. Հեռու կատղած ամրոխներու կրոխներէն,
Իրենց փափաքն ազնիւ բրնաւ չըրենցաւ,
Մեկուսացած զով Կենցաղի մ' ճամբաներէն
Անոնց գընչքը անշշուկ եկաւ - անցաւ:
20. Բայց նոյնիսկ այս ոսկորները անարգանքէ
Պաշտպանող, կան յուշարծաններ զիւրաբեկ, որ
Կոշտ յանգերով, անդիներով զարդարանքէ,
Կը պաղատին հառաչանքի տուրը մ'անցաւոր:
21. Պղբերգերու ու համբաւի տեղն են բըռնած,
Անուն, տալիք, հեղուած անուս Մուսանկէն,
Եւ շատ մը սուրբ բընարաններ, հոս - հոն ցըրուած,
Բարյախօս գեղզկին մեռնիլ կ'ուսուցանեն:
22. Քանզի երբ է, որ զերդ որս, մունզ Մոռացութեան,
Այս համեցնող, անձուս էակն ինքզինք յանձնած,
Թողնելով տաք շրբագիծը զբւարդ Սրուան,
Զէ իսկ նետած կարօտակի յետահայեցք:

23. Մեկնող հոգին կը զգաւահի սիրող սիրտի մ',
Գոցուող աչքը կ'ուզէ քանի մ' կաթիլ գութի,
Բնութեան ձայնը կ'կանչէ նոյնիսկ շիրմէն անդին,
Մեր մոխրին մէջ կայ հուրն անոնց սովորոյթին:
24. Դուն հոգածու մեռելներուն լրյարգրւած,
Որ անարուեսու տողերով վէպն անոնց կ'պատմես,
Թէ պատահմամբ, մըտքերուն մէջ խորասուզուած,
Հարցարընէ բախտըդ, հոգի մ' ազգական բեզ,
25. Թերեւս բաէ Գեղզուկ մարդ մը ներմակահեր,
«Յաճախ տեսիր ենք զինք կանոււխ այգածագին,
«Որ բալուածքով լշտապօրէն ցողթէկ'աւլէք,
«Հանդիպելու, մարդին վըրայ, արեգակին:
26. «Այստեղ, ոտքին մօտ, կուք ընող բեւեկնիին,
«Որ կը հիւսէ ծեր արմատներն իր շատ վերէն,
«Կը տարածէք ան իր մարմինը կէսօրին,
«Ու կը կախուէր հոսող առուին՝ գրլզըւալէն:
27. «Անտարին մօտ, որ կը ժրափի անգոսնելով
«Կարծես հիմա, կը դառնար ան թափառայած,
«Հոգերով լինդ, եւ կամ նիխմիրս անյոյս սէրով,
«Կամ զըլիմիկոր, տըժգոյն, որպէս մէկը լրքուած:
28. «Առտու մը զայն ա'լ չտեսանք վրայ բըրակին,
«Ճախերուն քով, կամ սիրական մօտն իր ծառին,
«Որ մ'ալ անցաւ, ըստեսանք զայն քովն առուակին,
«Ո՛չ մարգին վրայ վերը եւ ոչ քովն անտառին:
29. «Միւս օր տեսանք կը տանէին, կարգով տրիխուր
«Մահերգերու, ժամուն նամբէն դանդաղագնաց.
«Կարդալ կըրնաս, եկուր կարդայ, զի հոս է ուր,
«Փուշին ներքեւ, տապանագիրն՝ փորազըրուած»:

Տ Ա Պ Ա Ն Ա Գ Ի Ր

30. Հոս կը հանգչի, զըլուխն երկրի գիրկին վըրան,
Պարման մ'որուն անծանօթ էր Բախտն ու Համբաւն,
Գիտութիւնը չխոժոռուեց երբ ծընաւ ան,
Սակայն Թախիծն իրեն համար զայն վար դըրաւ:
31. Ու մեծ էր իր վեհանձնութիւնն, հոգին անկեղծ,
Եւ փոխարէն երկինքն օժտած մեծապէս զայն,
Արցունք մ'ունէց լոկ, թըշուառին զայն ընծայեց,
Ի երկինքն եղաւ (միակ իղծն էր) իր բարեկամ:
32. Թերութիւններն իր մի հաներ փոսէն անեղ,
Արժանիքներն անոր միւս ա'լ մի փրնուեր գուն,
Դողդողացող յոյսով մ'անոնք հոն միատեղ,
Կը հանգչին այժմ ծոցը իր Հօրն եւ Աստուծոյն:

Թարգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԹՈՄԸՆ ԿՐԵՑ